

ԿԵՆՍՆԱԳՐՈՒԹԻՒՆ

ՓՐԱՆԿԻՍԿՈՍ ՅՈՎՍԷՓ ՀԱՅՏԸՆ

Երաժիշտ Գերմանացի :

Ս Էննայի մօտ Սոհրաւ աւանը ծնաւ 1732^ն մարտի վերջի օրը Փրանկիսկոս Յովսէփ Տայտըն , աղքատ ծնողաց զաւակ : Տայրը սայլագործ էր , բայց մեծ փափագ ունենալով երաժշտութեան՝ հասարակ նուագարան մը զարնել սորվեցաւ , և անով աշխատութենէ աւելցած ժամերուն մէջ կը զբօսնուր : Ըսկէ տղուն սիրտը վառուեցաւ երաժշտութեան վրայ սէր ձգելու , և մանկութեան ատենէն երկու տախտակի կտորուանք կ'առնէր , և հօրը նուագին ատեն ինքն ալ դիմացը կեցած՝ փայտերը մէկմէկու քսելով՝ քնարի և աղեղան տեղ կը բանեցընէր :

Տայտընի հօրեղբայրը որ դպրատան մը վարպետ էր , շատ զարմացաւ , տեսնելով որ հազիւ վեց տարեկան տղայ մը այնպիսի զարմանալի ճշգուծութեանակին ընթացքին յարմար կը զարնէր . ուստի ծնողացը հաւանութեամբ իր քովն առաւ տղան . որն որ քանի մը շաբաթուան մէջ երկայնամիտ փորձառութեամբ սովորեցաւ երկու թելով քնար զարնելը , և վերջը անկէ աւելի կատարեալ նուագարաններ ալ :

Ընն ատեն Ս Էննայի սուրբ Ստեփանոս եկեղեցւոյն զլիաւորը ժամու մէջ երգեցող տղաքն կը փնտռէր . երբ որ այս տղուն վարպետին հարցուց , անիկայ իր աս աչկերտը առաջարկեց . զլիաւորը ուզեց լսել տղուն ձայնը , և ապշած մնաց գեղեցկութեանը և յստակութեանը վրայ . և մէկէն զինքը եկեղեցւոյն երգիչներուն կարգն անցուց , երբ դեռ ութը տարեկան չկար տղան :

Իրեն ընկերացը օրուան մէջ երգ սովորելու պարտքը երկու ժամէր . Տայտըն անկէջ զատ առանց վարպետի ինքնիրեն ալ միշտ երգ սովորելու կը զբաղէր : Ըյսպիսի փափաքով շատ անգամ զուարճու-

թեան ատենն ալ յանկարծ երգեհոնի ձայն լսելուն պէս՝ մէկդի կը թողուր զբօսանքը և շուտ մը կը մտնար եկեղեցին : Ընգամ մը իր վերարկուն գողցուելով գրեց ծնողացը , անոնք հազիւ կրցան վեց Ֆիորին ղրկել . տղան ստակն առածին պէս գնաց գրավաճառէ մը քանի մը երաժշտական արուեստի վերաբերեալ գրքեր գնեց , և այնպիսի ջանքով մը նստաւ կարդալու որ ամենեկին ձանձրանալ ինչ ըսել է չէր գիտեր :

Ըոյն ատենները Ս Էննայի դեսպանը նէապոլսեցի Խորթորա անուանի ծեր երգահասն մը ունէր . Տայտըն շատ ջանալով՝ ասոր քով մտաւ , դեսպանը զարմանալով անոր յառաջադիմութեանցը վրայ , ամսական թոշակ կապեց իրեն և քարտուղարաց կարգը անցուց : Ըսով Տայտընի աղքատութե թեթեւութիւն մը եղաւ , և սկսաւ իրեն կարևոր բաները գնել : Սէկ եկեղեցւոյ մը մէջ քնար կը զարնէր , ուրիշ մէջ երգեհոն , և սուրբ Ստեփանոսի մէջ ալ կ'երգէր . իրիկունները կ'անցընէր իր բամբուզիլին՝ հետ , և ինչ եղանակներ որ ինքը կը լսէր ուրիշ տեղեր , կտոր կտոր միտքը պահելով՝ վերջը անոնցմով ինքն ալ մէյմէկ պզտիկ երգեր կը շինէր :

Ընութեամբ ուրախ էր և միշտ ալ անանկ մնաց : Տասնուինը տարեկան եղած ատենը մէկ ծաղրական կատակի մը պատճառով դուրս հանուեցաւ սուրբ Ստեփանոս եկեղեցիէն , ուր որ տասնըմէկ տարի երգեր էր : Ըյն ատեն Տայտըն սկսաւ ասղիս անդին դաս տալ , մէկ քանի պզտիկ նուագներ շարադրեց . իրիկուան երգ մ' ալ գրեց իրեք նուագարանի համար :

Վիշեր մը Վարինգիոյ թատրոնին զլիաւորին տանը դիմաց աս երեկոյեան երգը նուագեց . թատերապետը զարմացած վար ինջաւ , հարցուց իմացաւ որ ինքն է հնարեր . քովն առաւ զինքը և ուզեց թատերագութե մը եղանակներ յարմարցընելու համար մէկտեղ աշխատիլ . աս թատերագութեան մէջ

1 Խա . Piano forte. ՏՃ . Բիսնօ , Չիֆալօ :

պէտք էր այլեկոծութիւն մը ձևացնել. բայց երկուքն ալ ծով ըսած բանը տեսած չէին : Հայտըն բամբուկիլին վրայ վար վեր ձեռքը կը խաղցընէր , առանց կարենալու իր ուզածը ձևացնել : Ա՛ երջապէս ձեռքին մէկը նուագարանին մէկ ծայրը գնելով , մէկալը անդիի ծայրը և շուտով մը մէկմէկու հասցընելով արեկոծութեան յարմար եղանակ մը ձևացաւ : (Թատերապետը մէկէն ուրախութեամբ գրկեց զինքը և շատ սուսկ դրաւ ձեռքը :

Այն միջոցին շարադրեց իր առջի եռաձայն նուագը , և ասանկով իր համբաւոյն ընթացքը սկսելով , երաժշտութեան արուեստին նորոգութիւն մը տուաւ : Իր շարադրած երգերը ամէն տեղ մեծ ընդունելութիւն գտան . և անով խրախուսեցաւ սկսած ճամբուն մէջ առաջ երթալու : Ա՛ եննայի մէջ Ա՛ եղասոզակոյ իտալացի բանաստեղծին հետ ալ բարեկամացաւ , և իրմէ սորվեցաւ իտալերէն լեզուն , և գեղեցիկ դպրութիւնք :

Ի՛նչ ատենէն Ա՛սթերհագի իշխանին մատրանը երգապետ եղաւ . և անով իր բողոք յաջողելով՝ ուղեց հարս մը առնուլ . սակայն ընկերական կեանքը չքաղցրացաւ իրեն , ու ինչուան ստիպուեցաւ կնոջմէն բաժնուիլ , և ինք զինքը բոլորովին իր արուեստին տալով՝ սրտին դառնութիւնը մեղմացընել :

Հայտըն առաջին եղաւ ներդաշնակութեանց նախերգանաց մէջ , կամ անոր ստեղծիչ . եկեղեցական եղանակներու մէջ ալ նոր ճամբայ մը բացաւ : Ա՛յս ներդաշնակաւոր նախերգանաց՝ մէջ ամենէն նշանաւորը և բոլոր երգոց պրսակն , որով դիւցազն բանաստեղծ երաժշտութեան կոչուեցաւ՝ էր Աբարչուսեան ըսուած նախերգանքն , որ սքանչելի նկարագրութիւն մըն է նորաստեղծ տիեզերաց մեծամեծ տեսարանացը , որուն մէջ մարդն ալ իր լեզուին առաջին ձայները և սրտին առաջին զգացմունքն կը յայտնէ :

1. Գղ. Symphonie.

1798^{ին} Շ վարցընպէրկ իշխանին պալատին մէջ կատարուեցաւ առջի անգամ այս Աբարչուսեան նախերգանքը , բազմաժողով ընկերութեան մը դիմաց : Ա՛տեղծագործութեան առաջին տեսարանները , վիճը , լոյսը , հրեշտակաց անկումը , դրախտը , փոթորիկները որոնք կ'որոտային նոր ելած երկրիս վրայ , տունկերը և ծաղկընները , հրեշտակաց երգոց դասերը , արևուն և լուսնին ելլելը , երկրիս թռչունները և կենդանիները , առաջին մարդոյն ստեղծումը , տիեզերաց օրհնութիւնը իր արարչին , կենդանի կերպով մը ունկնդրաց միտքը գրաւեցին : Հայտըն ինքն կ'առաջնորդէր երաժշտութեց դաշնակութեանը :

Ա՛ենայ վերջի տարիները անցուց Ա՛եննա Շ է՛ճնպրունի մօտ պղտիկ տան մը մէջ , պարզութեամբ ու չափաւորութեամբ : Փրեդերիկոս Բ Իրուսիոյ թագաւորը իրեն մէկ ազամանդէ մատնի մը զրկեր էր . Հայտըն կ'ըսէր որ եթէ բամբուկիլ զարնելու ատեն այս մատնին մատը չըլլար՝ դիւրաւ չէր կրնար գտնել եղանակները :

Ա՛յն թուղթը որուն վրայ որ ինքը կը շարադրէր եղանակները , պէտք էր որ ազնիւ ըլլար , բարակ և ճերմակ , ինքն ալ այնպիսի մաքրութեամբ կը գրէր երաժշտական խաղերը , որ ճարտար գաղափարողներ ալ չէին կրնար նմանցընել : Ա՛րդ մը ՚ի գործ չգրած կ'ուզէր նախ անոր յարմար կրթով լըցուիլ , առջի բերան կը գրէր երգին նիւթը կամ պատճառը , և կամ պղտիկ վիպասանութիւն մը կը շինէր , և անոր թարգմանութիւնը կ'ըլլար երաժշտութիւնը :

Ա՛ենայ վերջին օրերն Հայտըն Աբրուպայի ամէն ազգերէն իրեն հանձարոյն արժանի եղած պատիւն ընդունեցաւ : Ա՛ եննայիք ուղեցին մասնաւոր կերպով մը ցուցընել իրենց համարմունքը . 160 երաժիշտք ժողվուեցան վերջին անգամ մ'ալ լըսել տալու իրեն Աբարչուսեանը , մէկ սրահի մը մէջ ուր 1500^{էն} աւելի ունկնդիրք կային : Հայտըն տկարացեր և գրեթէ կրկին տղայ դարձեր էր .

գահի մը վրայ նստուցած այն սրահին մէջ բերին զինքը : Երաժշտաց ներգաշնակաւոր ուրախութեան ձայները իր գալուստը իմացուցին : Հայտըն չկրցաւ դիմանալ այնպիսի սրտաշարժ տեսարանի մը . երգին առջի մասին լրմննալու ատենը՝ արցունքով ընկղմած գրեթէ մարելու վրայ էր : Կորէն զինքը տարին իր գահովը . սրահէն դուրս ելլելու ժամանակը կեցընել տուաւ զինքը տանողները և ժողովրդեան շնորհակալ եղաւ . վերջը դարձաւ երաժշտաց ժողովին , վերցուց իր ձեռուրները և աչուները դէպ 'ի երկինք և օրհնեց իր արուեստակիցներն և հին ընկերները : Վիչ ատենէ վերջը մեռաւ Հայտըն մայիսի 3ին 1808ին՝ երբոր Վաղղիացիք Սեննա կը մտնէին , որոնք իր յուշարկաւորութեանն ալ ներկայ գտուեցան : Հայտըն և իր ժամանակակից ու ազգայինն Սոճարդ երաժշտութեան մեծ շնորհք ուժ մը աւելցուցին , մէկը բնութեան ազգմունքը լաւ բացատրելով , մէկան ալ մարդուս կրքերուն :

ՀՆԱՆՕՍՈՒԹԻՒՆ

ՇԻՐԻՄ ԿԵԿԻԼԻԱՅ ՄԵՏԵԼԼԱՅ

ի Հոովմ :

Երբոր Ս ելաբրեան արուարձանէն անցնելով , որ հիմա անապատ մըն է , Հռոմայի Ս . Սեբաստիանոս կոչուած դռնէն դուրս կ'ելլես՝ , տխրալից յիշատակի տեսարան մը կը բացուի առջևդ : Հռոմայի դաշտագետինը ծովու պէս կապուտ , ընդարձակ և անապատ տարածուած կեցած է . դաշտավայր մը՝ յորումօք ծառատունկ կը նկատես , ոչ կենդանիք և ոչ բնակութիւն . վասն զի օդին վատառողջութիւնը թէ կեանքը և թէ շարժումը իրմէ հեռացուցած է : Բայց երբոր այս գերեզմանական լուծենէն աչքդ զարձընելու

1 Այս դուռը հին ատեն Կաղէնէն կը կոչուէր :

ըլլաս՝ հին մեռելոց յիշատակարաններու դամբաններ առջևդ կ'ելլեն : Ըսոնց աւերակացը մէջ կը տարածուի նեղ և անմարդաձայն Ապոլեան ըսուած ճամբան՝ : Ղամբուն երկու կողմէն ցիրուցան կեցած գերեզմանաց հատուածները՝ անոր շտկութիւնը կը ցուցնեն , ինչպէս հիմայ ծառազարդ ճամբաները : Հարիւրէն աւելի այլ և այլ տեսարաններ կը տեսնուին աս Ըպպեան ճամբուն վրայ , և ամենքն ալ գերեզմանք են : Ըմենուն ալ աւրուելուն նշանները կը տեսնուի . սակայն անով ալ հնոց դամբանական հին ճարտարապետութեան արգասիքը յայտնապէս կը նկատենք վերանին : Բայց ամենէն աւելի մտադրութիւննիս գրաւողը մեծ աշտարակ մը կամ ամբարտակ մըն է , որուն ահաւոր և հսկայածե համեմատութիւնքը առջի նայելուդ չեն ցուցնեն անոր խաղաղ և նուիրական վիճակը : Սերվիլիոսեանց , Սիպիոնեանց և կամ Սետելլոսեանց գերեզման մը չէ ասիկայ , զորս ինքն Սիկերոն ճանապարհորդի մը տեսնելուն և քննութեանը արժանի կը համարի նոյն Ըպպեան ճամբուն վրայ , այլ տիկնոջ մը մահարձանն է :

Ըյս առանձնական յիշատակարանը Հռոմէական մեծագործութեց ամենէն գեղեցիկ և լաւ պահուած մնացորդներէն մէկն է : Որմունքը , որ երեսուն օտք խորութիւն ունին՝ ահագին քարերով շինուած են և դրսուանց կարմրագոյն կաւիճով պատած : Բնդարձակ քառակուսի խարսխի մը վրայ յեցուցած է և նոյնպէս կոփածոյ քարերով շինած . քառասուն օտք բարձրութիւն ունի , և գալաթը խոյակով մը և հարուստ մարմարեայ շրջաքանդակով զարդարուած , և վրան արուեստով և ախորժակով գծագրած եզան գլուխներ և սրակներ կը տեսնուին : Ըւաջուց շատ արձաններու

1 Via Appia. Ժամանակիս սրբազան հայրապետը Պիոս Թ . անբաւ ծախքով այս հին ճամբան փորել հրամայեց . և հոն օր օրուան վրայ գանուած այլ և այլ գեղեցիկ հնութիւնքը թէ Վատիկանի և թէ Լատերանեան կոչուած մուսէոններուն հարստութիւնքը կ'աւելցնեն :